

**ՈՒՂԻՂ ԽՆԴԻՐ ՀՈԼՈՎԻ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆԸ  
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԵՆԻ ԵՒ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՄԻՋԵՒ**

Աշակերտս, թէեւ ծնած եւ սնած արեւմտահայերէն խօսող Միջին Արեւելեան շրջանակի մէջ, ժամանակ մը Մայր Արոռո՞ի դպրեվանքը ուսանած էր Ամերիկա գալէն առաջ: Արեւելահայերէնի ազդեցութիւնը յայտնի էր անոր ինձ Անդրկայացուցած շարադրութեան մէջ, ուր կ'երեւային մի ժամի ուղիղ խնդիրներ որոնք ունէին տրական հոլով փոխանակ հայցականի: Արեւմտահայերը կ'ըսեն, զոր օրինակ, ակնարկելով Հին Կոտակարանի պատկանող զոյգ մը դէմքերու, «պատանին Դաւիթ սպանեց հսկայ Գողիաքը», մինչ արեւելահայերը պիտի ըսէին «պատանին Դաւիթ սպանեց հսկայ Գողիաքին»: Առաջինը կը պատասխանէ: «զո՞վ» հարցումին, մինչ երկրորդը կը պատասխանէ: «ում»ին: «Զով»ը հայցական հոլով է, իսկ «ում»ը տրական է:

Արեւմտահայերէնի մէջ հայցական եւ տրական հոլովները իրենց գործածութեան յատուկ կանոններն ունին, մինչ Անդրգործական բայը, զոր օրինակ՝ սիրել կ'ունենայ ուղիղ խնդիր երբեմն հայցական հոլով, երբեմն տրական: Արեւելահայերէնի մէջ հայցականի փոխարէն երբեմն տրական հոլով գործածելու շփոքեցուցիչ հակամիտուրիւնը կ'երեւի գեր Ռաֆֆիի գրական գործումէուրիւն սկսելէն ի վեր, եւ կը շարունակուի ցարդ, ահաւասիկ մէկուկէս դարու երկար ժամանակաշրջան մը: Արեւելահայը կը խորշի գործածելէ: «զայն», «զինք», «զանոնք», «զիրենք», «զորս» հայցականները, հետեւարար փոխարէնը կ'ունենանք «նրան», «նրանց», «իրեն», «իրանց» ձեւերը, որոնք տրական հոլով են հոգ չէ թէ պաշտօնով կրնան լլալ հայցական:

Արեւմտահայերէն գրուած ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԵՒ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ, հսկայ մատեանին մէջ, հեղինակը՝ Անդրանիկ ԶԵՂԵՎԵԱՆ ունի շատ մը մէջբերումներ ներկայ դարու սկիզբէն ցայսօր գրած կամ գրող արեւելահայ մտաւորականներէ: Բոլորն ալ տեղ տեղ ուղիղ խնդրի դեր կատարող գոյականներ եւ մանաւանո դերանումներ գործածած են տրական հոլով ձեւի մէջ: Ասոնց մէջ են, պրատելով գրքին վերջին մի ժամի հարիս էշերը – Աւետիս Ահարոննեան եւ որդին Վարդգէս. անկախ Հայաստանի անդրանիկ խորհրդարանի նախագահ Ա. Սահակեան, Սիմոն Վրացեան, Վարդգէս Համազասպեան, Սիլվա Կապուտիկեան, Գարբիէլ Լազեան, Նիկոլ Աղբալեան, եւ Յովիաննէս Շիրազ:

Արեւմտահայերէնին ընտանի Անդրանիկ ԶԵՂԵՎԵԱՆ ինձ անձանօր պատճառով իր այս գրքին մէջ տեղ տեղ զանց ըրած է տրամարանական բուռղ հայցական հոլովը, նախապատուուրիւն տալով տրականին: Յստակ հայերէն գրող Արշակ Զապանեանէն, Վահան Թէ՛քեանէն, Շաւարշ Միսաքեանէն եւ այլ արեւմտահայ գրողներէ – որոնցմէ եւս մէջբերումներ կ'երեւին գրքին մէջ – չէ տպատուած այս հարցի վերաբերմամբ: Ահա մի ժամի օրինակներ, որոնց մէջ ԶԵՂԵՎԵԱՆ տրական ձեւով դրած է հայցականով աւելի լա հասկնալի խնդիրները: Այս օրինակներուն մէջ ընդգծած եմ ինձ համար առարկելի տրականները:

«Գրկարաց ընդունելով Մուրատին եւ Սեպուհին, Շահումեան ըսաւ»: (Էջ 465)

«Բոչոն Վարդգէս Համազասպեանի Հօրը ներկայացնելէ ետք կը սկսի ...»: (Էջ 550)

«Դրոն հոն ալ չգտնելով Ամդրանիկին, կը շարումակէ իր հետապնդումը»: (էջ 552)

«Անգլիացիները սպառնալի ի՞նք ուզեցին վհատեցնել զանգեզուրցիներում»: (էջ 568)

«ՍՈՂՈՄՈՆ ԹԵՇԼԻԲԵՍՆԸ սպաննեց Թալեաք փաշային»: (էջ 636)

Արդեօք մասնաւոր ընտանիքի՝ մը կը պատկանին «ընդունիլ», «ներկայացնել», «գտնել», «վհատեցնել», եւ «սպաննել» ներգործական բայերը, որ Զելէպեան նաև ի ընտրեց անոնց պատկանող առարկաները (ուղիղ խնդիր) տրական հոլովով տալ:

ԱՐՏԷՆ Ա. ՔՀՆՅ. ԱՇՃԵԱՆ

### Յուշագրական

## ՄԻՐԱԾ ՄԵՇՈՒԹԻՒՆՆԵՐՔՄ ՎԱՀԿ ՎԱՀԵՍՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Յուզումով, սիրով եւ յարգանքով կ'ոգեկոչեմ անթառամ յիշատակը մեր ազգին տաղանդաւոր նուիրեալներէն Վահե-Վահեանին՝ իր անցումին առիթով:

Այս պահուն, կը վերյիշեմ մեր առաջին հանդիպումը 1946ին Երուսաղէմ, երբ յաջորդական երկու օրերու ընթացքին նախ ծանօթացայ իր գործին եւ ապա՝ անձին: Գեղարուեստափրաց Միութեան կողմէ հրաւիրուած էր տալու իր հայրենական տպաւորութիւնները՝ Երեւանի մէջ կայացած Սովետահայ գրողներու երկրորդ համագումարէն իր վերադարձի նամրուն վրայ: Խնձի վիճակուցաւ մեր Ատենապետին խօսելիք քացման խօսքին պատրաստութիւնը եւ տրուցաւ Վահե Վահեանի անդրանիկ տաղարանին՝ Արեւ-Անձրենին մէկ օրինակը: Այն օրերուն, երիտասարդական խանձէ տարուած՝ չէինք գիտեր «չեմ կրնար» ըսել: Գիրքը տարի տուն եւ մէկ շունչով կարդացի: Հոն տրուածը՝ իմ հոգիին շատ մօտիկ, հարազատ աշխարհ մըն էր, որ զիս տարօրէն յուզեց եւ համակցէ: Հոն գտայ գերզայուն հոգի մը, որ իր սրտին երգին հետ կ'երգէր նաեւ՝ իմ եւ իմ սերունդին տղոց ապրումները՝ բաղցրաթախիծ եւ բնելու բնարականութեամբ, ինքնատիպ

գեղեցիկ պատկերներով եւ խնամքով յլկուած լեզուով մը: Ընթերցումէս կրած խանդավառ տպաւորութեան տակ գրեցի խօսք մը՝ որ հիացական բորովանքն էր անակնկալ գեղեցկութենէ մը շլացած երիտասարդի մը: Յաջորդ օրը, հաւաքոյրին սկիզբը Վահե Վահեան, համբերութեամբ ունկնդրեց բացման խօսքը եւ իր նիւթին անցնելէ առաջ յայտնեց թէ իր բարեկամները իրենց սիրալիր արտայայտութիւններով, մէշ այսպէս զինք կը դնէին բարոյական բաղցը այլ սակայն ծանր պարտաւորութիւններու տակ: Այդ պահէն սկսաւ հոգիէ հոգի եւ միտքէ միտք՝ մեր բարեկամութիւնը եւ անցեալ յիսուն տարիներուն ընթացքին, Վահե Վահեանին մէջ ես տեսայ խոնարհամիտ եւ պարկեշտ, բարի, տաք սիրու, անկեղծ եւ ազնուական հոգիով հայ մարդը եւ մտաւորականը: Մուտք հետեւած եմ իր ստեղծագործական նիզերուն եւ բեղուն վաստակին, կրթական երախտաշատ գործունեութեան, իրապարակախօսութեան եւ հրապարակախօսութեան եւ տարիներու հետ շատցած է հիացումն եւ համակրանքն իր հոյակապ նուիրումին հանդէպ:

Մեր հասարակական եւ մշակութային կեանքին մէջ, կը հանդիպինք զօրաւոր